

Մ Ա Ւ Ն

Ի.Ս. Տ Ա Ր Ի — Ն Ո Ր Շ Բ Ձ Ա Ն

1947

ՅՈՒՆԻՍ

ԹԻՒ 7

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՍՓԻՒՌԸ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Պ

Մեր նախորդ երկու խմբագրականներով շօշափուած ընդհանուր հարցերուն իբր լրացում, կ'ուղենք թռել, կամ աւելի ճիշտ ընել կարգ մը յատկանշումներ, որոնք սփիւռքի գրականութիւնը կ'որակեն։ Մեր նպատակէն գուրս է սփիւռքի գրական արդիւնքը ենթարկել կշռի, այս աշխատանքը կը պահանջէ հատորներ, այլ բնորոշել միայն այն զիմաւոր գիծերը, որոնք իբր զնացըը կը ճշգեն և իբր զոյն, զիծ և ողի կը թեզանեն ու կը կենսաւորեն զայն։

Սփիւռքի գրականութիւնը նախ իբր լեզու, պէտք է ըսել, թէ զոհացուցիչ է և զովեսափ արժանիք։ Անշուշա լեզուն զրականութիւն չէ, այլ մեծարժէք զարծիք մը միայն, սակայն փաստը կրնայ ըլլալ մշակոյթին, և աւելին՝ քաղաքակրթութեան մը։ Գեղեցիկ լեզու մը ունենալը, զրականութիւն մը ունենալ չի նշանակեր, բայց լեզու մը կազմակերպել և զայն զրական զործիք մը ընելը՝ ինչնին զրական աշխատանք մըն է, մանաւանդ մեր մէջ՝ ուր գժուար է զրականութիւնը լեզուէն ազատազրել։

Երբ նկատի ունենանք այն զիմաւոր կեդրոնները, Փարիզ, Ամերիկա, Սիւրիա, Եգիպտոս, ուր սփիւռքի գրական միտքը իբր արտայայտութիւնները ըրաւ, կը զգանք թէ այդ կեդրոններուն մէջ նոյն այդ գործիքը համահաւասար նրբութեամբ և նկունութեամբ շշարդացաւ։ Ամերիկան չլրցաւ զոյդ ընդհանալ Փարիզի կորովին և ճանանշաւոր գեղեցիկ զնացքին, ոչ ալ հաւատարիմ մնաց արեւմտահայ լեզուի մեր աւանդութեանց, ինչպէս եղան Սիւրիան և Եղիպտոսը։ Ճիշտ է թէ չառեղծուեցաւ լեզուական քառու, քանի որ չորս զիմաւոր կեդրոններու մէջն ալ արեւմտահայ լեզուին կնիքն ու չնորհը մնաց հաստատ։ Հակառակ ուրեմն տալանդներու զանազանութեան՝ արեւմտահայ աշխարհաբարը կը մնայ նոյն, երանգներ միայն կը զատեն՝ կանոնք իբրամէ։ Փարիզը, ինչպէս ըսմիք, մեր լեզուն ըրաւ աւելի ճառագայթուն և գեղակերտ, Ամերիկան, աւելի զործնական՝ բայց որոշ զունաթափութեամբ, արեւելքը մնաց հարազատ մեր լեզուի աւանդութեան ու պահեց մեր զրականութեան միջին բարեխաւութիւնը, առանց յաւելումի։

-

Լեզուի հարցին մէջ սփիւռքը իր այս քսաննսգամեակի ընթացքին շըրաւ անշուշտ բռնադրուած նոր արեւելում մը, հեռացնելու չափ մեր լեզուն ցեղային զգայարանքէն, — ի վերջո պէտք չէ մոռնալ որ լեզուն մարմինն է հոգին և իրրկ շէնք ու արտայայտութիւն շատ բան կրնայ տաղաւարել իր մէջ մեր էութենէն։ Արուեստի ձևեր, մտքի երկունքներ կան, որոնք արեւելուաթիւն աւելի կը պատշաճն և կրնան անզգալի բայց հասկնալի կերպերով հեռացնել զմեղ մեր ցեղային առհաւական բարեխառնութիւններէն, ողիէն։ Թէ Փարիզն ու Ամերիկան որքան կարելի կ'ընեն այդ՝ հարց մըն է որ լեզուէն աւելի կը վերաբերի անով մշակուած զրականութեան։ Մակայն պէտք չէ կոյր ձևանալ չտեսնելու չափ լեզուական արտաքին չնորհին մէջ վարշամակուած բաներ՝ որոնք օտար զգայնութիւններու փոխանցումը կը փորձեն մեր մէջ։ Անիմաստ ու տարադէպ բժաննդրութի՞ւն, բայց աւելին, յետախաղաց ենթարկում մը՝ զոր մենք կ'ընենք մէկ դարէ ի վեր, երբ հաւատարիմ չենք մնար մանաւանդ մեր ցեղային տուրքերուն և անոնցմով պայմանաւոր մեր հոգեկան հարստութեան։

Եաւ բնական է, սփիւռքի այն կեդրոններուն մէջ ուր կը շարունակուի մշակուիլ հայ զրականութիւնը, ժամանակի տիրող ողին և ցեղային տարրի պակասը, զգալի ըլլային յօրինուածքին մէջ լեզուին, որ սփիւռքի հայերէնն է։ Լեզուն այն խմորն է որ իր վրայ կը կրէ ժամանակի ու մտայնութեանց կնիքը։ Բառերն ու նախադասութիւնները ջիզ ու զգայարանք ունին, և կը ծառայեն իրը մարտկոցներ զաղափարներու։

Յետոյ, լեզուն, կենդանի մարմի մը նման ունի իր հասունութեան կէտը, ուր կը հաւասարակշռուին համարակաց զիծերը և ներքին կառոյցի զըսպանակները, և ուր զործարանները ամբողջական են ու կատարեալ։ Եւ այս երջանիկ համակերտումը այն ատեն միայն տեղի կ'ունենայ՝ երբ ցեղային ողին, ժամանակաւոր ապրումները և աւանդութիւնը կը ներդաշնակուին, ծնունդ տալու համար ինչպէս դասական մշակոյթներու, այնպէս ալ դասական լեզուին։

Ուկեդարեան մեր հայերէնը կը բնորոշուի ողիով մը՝ որ այդ դարու մարդոցը եղաւ, ժուժկալ, լուրջ, առնացի և պարզ, ինչպէս կ'ըլլան կատարեալապէս ինքնատէր հոգիներէ եկած բոլոր արտայայտութիւնները — կարծես հայկական ամենի բարձրաշխարհին ամբողջ ուժը պարփակէին իրենց նախադասութիւններէն իւրաքանչիւրին մէջ։ Նոյն այդ ոճը պիտի ծաղկէր մեր ճարտարապետութեան և երաժշտութեան մէջ, նոյն տիրակալ յատկանիշերով, իրրկ նոյն և հասարակաց ողիի արտայայտութիւն։ Գաղտնիքը այդ ստեղծագործութեան և լեզուի փառքին, դիւրին է պատասխանը, ցեղին ողեկան յատկանիշերը՝ թափ առած ժամանակի պահանջին առջեւ։

Գեղեցիկ է սփիւռքի կարգ մը կեդրոններուն մէջ մշակուած լեզուն իրրկ կերպարանք ու արտայայտութիւն, բայց ան կը հանդերձէ յաճախ մարմիններ՝ որոնք քիչ անզամ մերը եղան։ Անշուշտ թէ Փարիզի և Ամերիկայի տղաք կը զրեն հայերէն, ճարտարօրէն զործածելով հայ լեզուն, և սակայն անոնց գործածած լեզուին ու Վարուժանի և Թէքէեանի լեզուին մէջ կայ ներքին տարբերութիւն մը որ դիւրա կը զատորոշէ հայեցին ու նուազ հայեցին իւրամէ, և այս՝ առանց տաղանդներու համեմատութեան և ժամանակի տուրքին։

Այսօր իսկ երբ կը բանանք «Յեղին Սիրաը», «Հեթանոս Երգերը» և

«Հըսաշալի Յարութիւնը», հպարտութեամբ ու սիրանքով կը մտածենք անոնց՝ որոնք իրենց պապերու սրբազն ոսկորներէն ծորեցին այն դաշնակութիւնը՝ ուր ցեղը, ողին և արուեստը իրարու եկան, իրրեւ յաղթանակ և վկայութիւն մեր արժէքներուն։ Ու տակաւեին ինչ հարստութիւն, որով կը քաղցրանար այդ հոգիներու ներքին աշխարհը, ուրիէ կը պոռթկային այդ գոտոր կաթողիկէներ, ժամանակի մօխիրներէն ապարանք ու հպարտութիւն ստեղծելու չափ։

Մեր հոգին այսօր շատ բան կորսնցուցած է իր թարմութեւնն ու արիւնէն, և հոգեբանական այլուրութեամբ մը ինքինքը կը պահէ օտար՝ այն հիմնական զարկերակին հանդէպ, որ բառ ըլլալէ առաջ, ողի է՝ և փոխադարձարար։

Գրականութիւնը ի վերջոյ անդրադարձն է ժողովուրդի մը հոգին, և իր մնունը մեծ չափով կը ստանայ այդ ժողովուրդի աւանդութիւններէն։ Բնական է որ զալութները ենթարկուին տակաւ ամէն կերպ խաթարումներու, կորսնցնելով շատ բան բարքերու նախնական հարազատութիւնն։ Այս վիճակը, մանաւանդ սփիւրքի մէջ, մեր գրականութիւնը պիտի ընէր տարտամ և հեռու ազգային գծէն, և ցեղային տարրի ուժէն։ Եւ մի՛ մոռնաք որ բառերը մարտկոցներ են հոգին, և լեզուն կը դիմագծուի զինքը մնուցանող ովիէն միայն։ Այս հանգամանքով է որ կը զատորոշուին ազգերու զրականութեանց մէջ ցեղային նկարագիրները։ Անփոխադրելի են մէկ լեզուէն միւս այն զրուածքները, որոնք աւելի լայն չափով իրենց մէջ ունին ցեղային տարրեր, այն կալիարդանքը որ ովին ու բանաստեղծականութիւնն է ցեղին։ Աննար, չըսելու համար անկարելի է Նարեկային, Մեծարենց և Վարուժանը թարգմանել, առանց խոշոր զիջումի։ Եւ այս շնորհի այն լեզուին որ բառ և նախադասութիւն ըլլալէ առաջ՝ ողի է և ցեղայնութիւն։ Երբ ցեղի մը հոգին չանցնիր իր զիրքերուն, այդ զիրքերը հազիւ թէ պատկանին իրենց ժողովուրդին։ Բաել թէ «Ավիւրդը զրուներ ունի (ըլլան անոնք բանաստեղծ կամ վիպող), բայց չունի զրականութիւն։ և կամ զայն շրջելով, «Թէ Սիկիւրքը զրականութիւն ունի բայց չունի զրագէտներ», ճարտար զարձուածքներ են իրողութեան մը՝ որ կը խուսափի այդ տարագներէն։ և մնացնատպութիւն» և «ներզօր» ապրում անըմբռնելի է առանց խորութեան ու ովիի, որ իրրեւ կիսասանիւթ, զոյն և զիծ, չի թիւիր ժողովուրդի մը ցեղայնութենէն, անոր եթէ ոչ *tellurique*, զէթ հոգեբանական խորդէն՝ որմէ պայմանաւոր կը մնայ զրող մը՝ վեր միջավայրի ազգեցութիւններէն և նոյնիսկ տաղանդէն։ Մշակոյթները պէտք չէ մոռնալ պայմանաւոր են իրենց ցեղային հեղանիւթով, այսինքն անցեալով, և ապա տուեալ մշակոյթով՝ այսինքն ներկայով։ Կ'ընենք այս գիմաբաժանումները ոչ թէ աժան տեսութեան մը հաշւոյն, այլ մատնանշելու միայն հոգեկան ակերը մեր հոգեկանութեան, որոնց անխառն ըխումներով միայն պայմանաւոր է զրականութիւնը՝ իրրեւ ողի և արուեստ։ Մենք դար մը ամբողջ խւրացուցինք եւրոպական մշակոյթը՝ սակայն այնպիսի շրջանի մը, երբ հոգեկան արժէքները տաղանապի մէջ էին, երբ մարդը կարուած իր հոգիի խորդէն՝ կը միանար կեանքին, բայց ոչ անոր նշանակութեան։

Քանանզամեակ մը ամբողջ՝ ու մենք չունինք զործ մը Փարիզի, Ամերիկայի կամ Ամերիոյ մէջ զրուած, որ իր մէջ համակատէր ցեղին ցաւին ծովերէն բոց կայլակներ, զինք կազմող արեան ու զրկանքի հեղեղին։ զրագէտ մը որ իր մէջ խառնէր այդ խակութիւնները, ծիածանուող արցունքէն, երազի

ու յոյսի արովին ընդմէջէն, և զայն բեղմաւորէր իր տաղանդով և գունաւորէր ժամանակով, ինչպէս եղան անման գործերը մեր մատենագրութեան, նարեկացին, Վարուժան, Մեծարենց ուրիշ բան չըրին եթէ ոչ՝ առնել այդ իսկութիւններէն շիթեր և անսցմով կախարդած իրենց բառերը՝ ստեղծել այն՝ ինչ որ պիտի մնայ իրենցմէ իրրեկ կերպարանք և արժէք մեր ցեղին։

Մեր զրականութիւնը ոտքի կը կանգնի ներսէն և ոչ թէ դուրսէն։ Լեզուն յաճախ զրսերեսոյթ է՝ երբ իրմէն կը բացակայի հեղանիւթը։ Անհրաժեշտ է կարօտապին հրաշքը մեր պապերաւ ողին, որ Ե., ԺԲ. և ԺԹ. դարերուն այդ հրաշաբարադութիւնը մեր գարաւոր խորհուրդին պիտի նիւթացնէր, սաեղծելու համար մեր զրականութեան դարերը։

Մեր զրականութիւնը իր փրկութիւնը կը գանէ ու կը հայանայ իր պապերու հոգին սիրելով, հագնելով, այդ ողին մեծցնելով, սրբացնելով, ու անորբոցին անցընելով բառերը, որոնք այլապէս գեղեցիկ գերեզմանաքարեր են լեզուն, երբ չկայ հոգին։

Լեզուն սիմեոռի զրականութեան չէ աղճատուած անշուշտ, ընդհակառակին ժամանակակից տիրող և մեծ մշակոյթներուն հետ շփուելով իւրացուցած է որոշ ճկունութիւն և շնորհը, սակայն ասոնց կարզին նաև հեռացած այն գուլէն և միգամածային արարչութենէն որ մեր ցեղին է, որ մեր անցեալին էր, և դարձած այսօր տժգոյն։

Սփիւռքի զրականութիւնը ունի գեղեցիկ և ճկուն լեզու, բայց այդ գործիքը փասաը չէ մեր հայեցի մշակոյթին և չի փառաւորեր ինքզինքը, ինչպէս եղաւ ան մեր զրականութեան մեծ դարերուն։

Հայ լեզուն սիմեոռի մէջ վիրաւոր է իր սրտէն, և ուշ կամ կանուխ դատապարտուած է ըլլալու լրազրական լեզու կամ վենետիկեան հայերէն։